

## ՄԵԾ ՑՈՒԷԼԵԱՆՆ Ի ՄԱՆՀԷՍԴՅԸՐ

Վ/Հ

ՄԱՆՀԷՍԴՅԸՐ, 7 Դեկտ.

Մանչէսդյրի Հայ զաղութն ալ իր ազգային նուի իրական պարտքը կատարեց շքեղ կերպով տօնելով Հայ Դիրեքու Դիտի 1500 եւ Հայ Տպագրութեան 400 ամեակները, Դէորդ Արք. Իւթիւննեանի ի պաշտօնէ Միացնալ նահանգները զացած ըլլալը պատճառ եղաւ հանդէսին յնտամգման բայց վերջերս՝ վերադարձած ըլլալով իր պատույ նախազանութիւնը նաւարոյթին փայլ մը տուաւ։ Երշիալը իր կուրծքին վրայ Կ'կրէր Ս. Կաթողիկոսէն իրեն նուի իրուած խաչը. Հանդէսը տօնուեցաւ Ռւէսդ Տիազպուրի (Մանչէսդյր) Փալիքը Հօլի մէջ. Սրահը զարդարուած էր Ս. Սահակին եւ Ս. Մեսրոպին մեծապիր պատկերներով։ Թեմին վրայ շուրջանակի նատած էին Հայ մանուկներ, որոնց աթոռներուն զագաթը զարդարուած էր Պ. Ե. Ճապէնանէ զեղեցիկ կուրպով նկարուած զունաւոր հայ տառերով։ Դրեթէ Մանչէսդյրի ամբողջ Հայ զաղութը ներկայ էր, եւ բացականեր հեռառառաւ եռմ նույնական յայտնած էին, ներկայ չպահուելուն համար Ս. Հայրը հանդէսը սկսելէն առաջ ժողովուրդին գումաց մեծանուն հայասէր Մը. Լինչի անակնկալ մահը, եւ հրաւիրեց որ ներկաներն յոտնկայսունկըրեն հանգուցեալին համար արտասանուելիք ազօթը. յնտոյ ծանոյց թէ Ս. Հայրապետէն ստացած հրահանգին համածայն, Հայ ազգին ցաւակցութիւնը յայտնած է հեռազրաւ Մը. Լինչի ազգակիցներուն, Հետեւեալ օրը Կիրակի եկեղեցին մէջ յիշեալին հոգւոյն հոգեթանզստեան պաշտօն կատարուեցաւ։ Իւթիւննեան Արքեպ. հանդէսին բացումը կատարեց հակիրճ խրատականով մը. Այսօր մեր ամենամեծ տօներէն մէկն է որ կը կատարենք, եւ Եւրոպա բնակող Հայերուս համար մասնաւոր նշանակութիւն մը ունի ան, ըստու. ցաւալի երեւոյթ մ'է տեսնել որ այս տեղի Հայ մանկութիւն հայերէնէն առաջ Անգլերէնը կը սորվին. ասոր յանցանը թէեւ մասամբ միջավայրինն է, սակայն կարեւոր մէկ մասն ալ ծնողացն է. յորդորեց որ ծնողիները մասնաւոր հոգածութիւն ունենան իրենց զաւակներուն մայրենի լեզուն սորվեցնելու։

Հայ Երիտասարդական Ակումբին մասնաւոր հրաւերով, Բրոֆ. Գ. Թումայեան Լոնտոնէն նկած էր եւ իր երկար ու շինիչ ճառով Մանչէսդյրի Հայութիւնը ոգեւորեց. Տարիներով մայր Երկրէն բաժնուած տեղույս Հայ զաղութին ազգային զգացման վրայ կարծիս վարագոյր մը իշած էր, որ յաջող կերպով վեր առնուեցաւ յարգելի բանախօսին կողմէ։ Պատմական հիանալի տեսութիւն մը ըրաւ զիբերու զիւտէն մինչեւ մեր օրեւրը հայոց կրօնական եւ բազարական անցեալին վրայ. Այս երեսունրից զրերն են, որուն վրայ կը կանգնի հայութիւնը, բսաւ, եթէ անոնք լուլային, այսօր մենք բարորդին նշանակութենէ զուրկ պիտի ըլլայինը. Հայր եւ Հայկական իրենցիրը զոյութիւն պիտի չունենար, ինչպէս Ասորիներ եւ ուրիշ ազգեր եկած ու գացած են, մենք ալ այսօր անոնց բախտին արժանացած պիտի ըլլայինը. Դրերու զիւտէն առաջ Հայ Եկեղեցին արարողութիւնները ասորերէն լնգուով կը կատարուէին, ու ի՞նչ արժէր կը ան ունենալ Եկեղեցիի մը արարողութիւնները ժողովուրդի մը նկարագրին վրայ. Եթէ անոնք իր հասկցած լեզուվը չեն, Սահակը եւ Մեսրոպը ապրեցուցին մեր ազգը. հոգի տուին անոր, Ամէն Հայ Սահակ մը եւ Մեսրոպ մը կը այս ըլլալ անցեալին դաս առնելով դէպի յառաջ. դէպի ապագան նայինը, պաշտօններ ունինը կատարելիիր, հաւատրով եւ յոյսով իրազերենը զանոնը. զիրար մի յուսահատեցունէր եւ յուսետեսներ մի ըլլաք ու միութիւնը թող մեր ազգային մտատիպարն ըլլայ. Մանչէսդյրի Հայերուն ուղղելով իր խօսքն ըսաւթէ Եւրոպայի ամէնէն բազմաթիւ Հայ զաղութն էր, զօրաւոր իմացականապէս, բարոյապէս եւ նիւթապէս, ու մեծ կարելիութիւններ ունիր Հայ տառապեալ ազգին օգնելու. Հոս մէկ երեկոյեան հանդէսի մը համար ծախսուած յիսուն ոսկըն Հայաստանի մէջ հինգ Հայ զիւղերուն տարիկան դպրոցի ծախսը կը նայ հանդէս առնոր գործունէութիւնը շերամին նման միայն մեր շրջանակին մէջ թո՞ղ չըլլան, դուրս, Մանչէսդյրէն հեռայի Հայաստանի մութ անկիւնները լոյս դրկեցէր, եւ այս իրը պարտք բրէր, ըսաւ.

Ենտոյ խօսք առաւ Տիար Գ. Ֆետը կերպար կերպով բացատրեց Հայ զիրերու զիւտին պարագաներուն եւ անոր բոլոր նշանակութեանց վրայ. Մաշտոց Խոսրով Քաղաւորին դուռը ծղելէն ետքը, Քողթն զաւառը զնաց աւետարանելու, ըսաւ, եւ հոն իր այդ գործնական կանոնով իր արդ փափաքըն իրագործեց. Գողթն զաւառին մէջ աւետարանելը չէր գոհացուներ զինքը, իր մենք հոգիին նեղ կուզար այդ, կ'ուզէր զաւառի մը նեղ սահմաններէն անդին անցնիլ եւ իր եղբայրներուն տանիլ հոգեկան կեանքի խօսքերը. Արդիւնքն այդ զիրերու զիւտին, եղաւ նոյն նունքը Հայ Գրականութեան, որուն զիսաւոր գոհարն է Ս. Գրեգորի թարգմանութիւնը. Հայ միտքը Հայ զիրերուն այդ ոսկի բանալին իրեն տրաւելուն պէս, զուրս վազեց արտայայտելու ինքզինքը ճո-

խութեաբ, լիօրէն, անսպառօրէն, եւ այն ո՞չ  
միայն կրօնական եւ մնկնաբա՞ւայան գիրքնըու  
մէջ, այլ նաեւ Ազգային պատմութեան մէջ, որ  
լվատնառ եղաւ Հայը քաղաքակիրթ ազգերուն  
նանցնելու. ան տուաւ նաեւ ինքնագիտակցու-  
թեան զօրութիւն մը, որ Սասանեան զօրավար-  
ներն իսկ զարմացուցին: Մաշտոց իր ազգին ը-  
րած ծառայութիւններէն զատ, ուրիշներուն ալ  
մածապէս օգնոց, անոնց գիրեր յօրիննուով, դըպ-  
րոցներ բանալով եւ քարոզնով. եւ այս Հայ հո-  
գիրն մնծանեսութեան, տ'իստրականութեան եւ  
համազգային եղբայրութեան որոշ մէկ ապացոյցն է:

Հանդէսը ներգաշնակուած էր երաժշտական  
յայտազրով մը, Օր. Եղիվարդեան Չուհամնանի  
յօրինած մասնաւոր եղանակով «Հայը Մերը,  
նաեւ «Ո՞վ Մրծեռնակ»ը երգեց, որուն ընկերա-  
ցան Օր. Էտուըրտս դաշնակով եւ Պ. Ե. ձապեան  
ջութակով. Օր. Պալապանեան երգեց «Պան-  
դուխտուց, որուն դաշնակով ընկերացաւ Օր. Նշան-  
եան. Օր. Թումայնան դաշնակով Մէնտէլսընէ  
կտոր մը նուազեց. Օր. Իրլիքճնան ջութակով  
Շուպերդէն կտոր մը նուազեց, որուն դաշնակով  
ընկերացաւ Օր. Ֆնտըզիեան. Պ. Ե. ձապեան «Ո՞՞  
ո՞չ Անուշ»ը երգեց, դաշնակի ընկերակցութեամբ  
Լ. Թիւֆէնկճնանի. Օր. Թագուհի Գամպէրեան  
իր հօր Տիար Յ. Գամպէրեանէ պատրաստուած  
հետեւեալ ուսանաւորը շատ յաջող կերպով ար-  
տասանեց.

Մինչ կը տօնէք այս յոթելեան,  
Հայ զրերու անզուգական,  
Իմ մանկական հոգին խայտայ,  
Թեւեր առնու վեր սլանայ,

Կ'ու զեմ գտնել այն Ս. Հայրեր,  
Որ մնզ տուին այս Ս. զրեր.  
Անոնց պիտի տամ այտերուն,  
Առառ համբոյը սիրով զեղուն,

Պաշտելի էր ու պիտ' մսաք.  
Ով Ս. Հայրեր Մեսրոպ Սահակ  
Զեզմով պարծի Ազդ Հայկակեան  
Զեզի պարտինք Աւետարան,  
Դիտեմ անէծք պիտի թափէք,  
Եթէ օտարութեան մէջ հէք,  
Մոռնանք մեր Հայ երկիր ու բոյն,  
Ու չի խօսինք մեր Հայ լեզուն,

Սական իրրեւ մէկ Հայ աղջիկ  
Պաշտեմ լեզուս եւ երջանիկ  
Կ'զգամ, երգել իմ Հայ լեզով,  
Ու զիր զրել այր բէն զիմով:

Հայ աղջիկ եմ Հայու սրտով,  
Պահել կ'ու զիմ Հայու կորով,  
Հայ ապրիլ է իմ նպատակ,  
Եւ Հայ մնոնիլ ի յիշատակ:

Հանդէսն ուրախ տպաւորութեան մը տակ  
վերջացաւ, յետոյ ներկաները Անզլ. թէյ առին,  
եւ հանդանակութեան ծնունարկուեցաւ. ցարդ  
մօտաւորապէս 130 Անզլ. ոսկի հաւարուած է եւ  
աւելիին կ'սպասուի. Լեհոն Թիհթէնկան

Յ. Դ.—Ռըօֆ. Թումանեան Տիար Ի. Գամպէր-  
եաննեց հիւր եղած ըլլալով. իր վերջին ընթրիքը  
հոն ունեցաւ, ուր ներկայ էին ի մէջ այլոց Գէ-  
որդ Արքեպ. Խթիւնեան եւ Տեարք Տ. Կիւլ-  
պէնկեան եւ Մ. Շահմուրատեան. Այս վերջին-  
ները, ինչպէս նաեւ Տիար Ի. Գամպէրեան իր  
նախկին ուսանողներն ըլլալով. ոսկի զրէչ մը նուր-  
բեցին,